



## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՕՆԸ

ԵՐԿՐՈՒ ՅՈՒՅԵԼԵԱՆԵՐ

Այս օրերուս մէջ երկու յորելեաներ պիտի կատարուին . Հայ գրականութեան ծնունդը, որ է բահի, հայ այրուրենի զրաց զիւտի տասն և հինգերորդ հարիւրամեակը, և հայ ազգին առաջին տպագրութեան չորս հարիւրամեակը :

Այս յիշատակներու առթիւ՝ Միսիթարեան Միարանութիւնը հանդէս մը կազմակերպած է, որ պիտի կատարուի Ա. Պազարու կղզեկին մէջ :

«Միսիթարեան Միարանութիւնը ։ կ'ըսէ շնորհալի կերպով շրջարական հրատիրագիրը ։ ազգային լեզուի և գրականութեան վերածնութիւնը տօնախմբելոց՝ որ յաղթական կ'առըրի զարաւոր հալածանքներէ վերջ, կ'ուզէ ամենէն անկեզծ շնորհակալութիւնը ու յարգանքը յայտնել՝ վենեետկին որ հիւրասիրեց Հայերը, այս կղզեկիս մէջ՝ որ քղանցք մ'է մեր հայրենիքին և ուր լիզուն և տպագրութիւնը պաշտպանուած միշտ եկեղեցական և աշխարհական իշխանութենէն՝ իրենց կատարելութեան՝ փառաց գագաթնակէտը հաւան» :

Հայ գրականութեան ծագումին և զարգացման կարևորութեան վրայ՝ ընթերցողներուս յատակ գաղափար մը տալու համար, կը հրատարակեմ հոս՝ հայ բաջ զրողի մը զծած պատամական և քննական լուսաւոր պատկերը :

Հայ Փողովուրդը. – Պատմութեան հագեստուն դարեր. – Ցեղի և Խզուն

Հայաստանը տօնի մէջ է. Արկածներէ ընկճռուած, կը զառնայ զէպ ի անցեալլ՝ հոն զանելու համար հին խրոխանքը։ Հանդիսատես՝ այն ժողովուրդներու ազատագրման՝ որ նուազ զահեր ունին ազտառութեան և նուազ յիշատակարաններ արուեստի, ազնուական վրէծ մը կը փնտաէ իւր յիշատակաց մէջ. նա իւր գրական կեանելին տասնեհինգ դարերը կը տօնախմբէ :

Հայ գրականութեան ծագումը սկըս ազերս ո՞նի իւր ցեղին հետ. Հայաստանը բնակուած էր (Քրիստոսէ 2000) տարի տոտաջ) Արարտացիներէն. Արարտա լեռ անսոնց անունը կը կըէ զեռ. կովկասեան ցեղէ էին, հիմնադիր գալչնակցական մէծ կայսրութեան մը, որուն սեպածն արձանագրութիւններն այժմ անոր փառապանձ պարունակութիւնը կը յայտնեն :

Հնդկա-գերմանական ժողովուրդ մը՝ Յանաստանէն եկած (բառ արդի հետազոտութեանց և չելլէն աւանդութեանց) զանոնք նուանց, և արդի Հայերէն ժուանգած խր լեզուն անօնց պարաւորիչ ըրտւ, որ զեզրէլով Այսեկը սովորութիւններն՝ իրենց ազգին մէջ բնդունելով զանազան պարմի և պարսիկ տարրեր, Հայերը միշտ յատուկ ձգում ունեցան դես ի իրենց հին հայրենիքը, անոնք աւելի շեշտուեցան՝ յետ իրենց զարձին ի Քրիստոնէութիւն՝ յոմին 298 (Կոստանդիանոսէն 15 տարի ասած):

### Գրականութեան Մեսիան

Հայաստան պէտք ունէր այն հանճարներէն միոյն, որ գիտեն աւ առջերդի իրենց ցեղին անգիտակից ձգումներուն, տարածմ իզձերուն, և զանոնք զարերով մշտնջենաւորիւ: Այս հանճարն եղաւ Մեսիակ (Ե., զար 3. Փ.): Տարօնի (ներկայականէօ Մուշ) իշխոններու ընտանիքն, երեկի զօրավարներու սերունդ, ինքն ալ զօրավար՝ ու նշանաւոր իր քաջազործութեամբ, զեղեցկութեամբ, հելլէն հմտութեամբ, յետոյ անապատ վարուած միստիքական եռանդէ, Մեսիակ զիւթական ոյժ մ'ունէր արքունիքի և կղերին վրաց: Քաղաքական և եկեղեցական իշխանութիւնները, վասմշապուհ թագաւորն ու Ա. Ասճակ Հայրապետը՝ իւր ամենին եռանդուն ձեռնաւուններն եղան: Առանձնութեան մէջ Մեսիակ յացած էր իւր ժողովրդեան ազգային մատենագրութիւն մը տալ, որ մինչեւ այն ժամանակ ուրիշ բան չունէր՝ բայց միայն զիւցազներզութիւն՝ երաժշուութեան միացած:

Իւր կէտ նպատակին եղաւ ազնուականացնել Հայլ՝ իրքի անհատ, զօրացնել զայն՝ իրքի ժողովուրդ. Չանաց անզունդ մը փորել ընդ մէջ բրիստունայ Հայաստանի և արեալաց Պարսկաստանի, միացնել զայն բաղաբակիրթ աշխարհն հետ, պահպանել ազգային զոյութիւնը ամէն վանակէ՝ ևս աւելի զեղեցկացնելով զայն. Նա այնպիսի կատարեալ այրուրէն, մը հնարեց՝ որ շատ մ' Ալգանիացիներ և թուրքեր՝ ձանձրացած իրենց Արարական գրութենէն՝ կը փափարին այժմ զայն իրենց լեզուն յարմարցնել: Եսա գլուխներ հաստատեց Հայաստանի ամէն կողմ. Ա. Գիրքը թարգմանեց, ընտրեալ երիտասարդութիւն մը զրկուեցու ի Բիւզանզիոն, Աթենք, Ագրեսանզրիա, Եզիսիա՝ ուսանելու համար, յետոյ Հայաստան վերագրալաւ հաստակելու համար հոն ակաղիսիւ մը, որոն նպատակին եղաւ սահեղձել զրական լեզու մը, ազգային պրամութիւն մը, կրօնական գրականութիւն մը:

Եւ զարուն, հայ լեզուի սոկեղարուն յառականիչն՝ պայմանագրաւ կան ձեերէ զես ազատ րլալին է, « պատմութեան » անուան տակ կը պարունակէ զիւցազնականը, ընարերգականը, ճարտասանականը, ան կոտարեալ է. չեերկայտցներ միայն քաղաքագիտական զէպերը, այլ ունի և իւր զիւցազներուն զգացումները. ինչպէս իրականին մէջ, այս

աղէս առ զրականութեան մէջ, բանասահեղծական վայրեկանիր բաժնուած չէ կեանքէն օրուն մասը կը կազմէ: Այսպէս ամէն բնարերզութիւն՝ միասին իր մեկնութիւնն ունի, ամէն պատկեր՝ իւր շրջանակը, ամէն բնանկար՝ իւր հարիզոնը. «պատմութիւնը» զիցագներզութիւն մ'է՝ իւր ծագումով, իւր սճով և ձգումներով, ուն են բնարական մեծ էջերը որ Հայաստանի մարտիրոսները սաեղծեցին և շնչեցին Հայերուն՝ իրենց յամառ հայրենասիրութիւնը:

Փաւառոս Բիւզանզացի, Ազաթանգեղոս, Կորին, Մովսէս Խորենացի, Գաղար Փարզեցի, Եղիշէ Հինգերորդ զարու զլխուոր պատմիչներն են. փիլիսոփայութիւնը ներկայացուած է Երգնիկէն և Պատիթ Անյաղթէն, երիտասարդ զիտուններու ամբողջ բնկերութիւնը մը՝ աշխատած է յոյն զործերու թարգմանութեանց, որոնց բնազրերն մեծաւ մասամբ այլ ևս զոյտթիւն չունին, ասոնք հայ զրականութեան ամենէն կարեսը զիւաններէն մին կը համարուին՝ յոյն զրականութեան համար: Հեթանոս բնասատեղծութիւնը՝ Հայաստանի մէջ՝ բրիստոնէութեան ամենէն վանակառոր թշնամին էր, անոր զէմ պատկերազմեցու՝ նոր բանասահեղծութիւնը մը՝ ծնուծ Ա. Գրբի ներշանչութերուն ներքի:

Աաշուկ և Մհարոսոց, բանասահեղծ և աստուածաբան, երիտասարդ հեղինակներու անոնքու խմբին մէջ՝ իրենց մարզակարէի պատկերը կը բերին:

Յաջորդ զարերու մէջ հայ զրականութիւնը կը շարունակէ յասաջ բերել անինդիան շաբր մը հեղինակներու, խորհրդապաշտ բանասահեղծներ են՝ ասեղէական երեակայութեամբ, ինչպէս Գրիգոր Նարեկացի (Ձ. զար), զուարթ և յունական վայելութեամբ, ինչպէս Ա. Ներսէս Շնորհալի (ԺԲ. զար), աստղաբաշխ, բժիշկ, օրինագլու են. Ամրուս (Թ. զար) բիւզանզական օրինագիրը կազմեց Վասիլ Ա. օրով, որ Բիւզանզիոնի ասաններկու հայ կայսրներէն մին էր, Ներսէս Լոմբրոնացի (ԺԲ. զար) կծու երդիմարանութեան միացուց վեհ սկերճախօսութիւնը, հայ թագաւորութեան հետ՝ արուեստն առ կիլիկիա զաղթեց և Հայերը՝ խաչակիրներու անցըքին հանդիսանան՝ անոնց հետ փոխադարձ փոխանակութիւնն մ'ըրին զագագարներու և ազգեցութեանց:

### ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՍԱՀԵՂԾՈՒԹԻՒՆ

Այս զրաւոր զրականութեան բով կը ծնունիր միթութեան մէջ ժողովրդական բանասահեղծութիւնը: Ան ամբողջովին զզացում է, զործն ըլլալով կանոնց՝ որ մեր մէջ պաշտօն ունին հարստանիքը երզերու կոմմանեալներ արտասատելու, և այս զզացումը մելամազմիկ է՝ ինչպէս հայկական կեանքը: Բայց Հայաստանի բնանկարներու մայիսը կ'արգելու զայն յուսահատութեան չափ մթագնելէ, նա կը հասնի նայն խոկ տեսակ մը լուսատեսութեան, յատուկ անոնց՝ որոնց կեանքը գեղեցկացած է

մշտատե վասնգով, կամ աշխատութեամբ։ Բնութիւնը բանաստեղծի տեսարանը կամ ըրջանակը չէ, բոյք հոգի մ'է, կտուրի ձուլում մը կայ տեսանելի և ներբին աշխարհին մէջ, բնանկարները կ'երենան նոյն իսկ զգացումներէն կանչուած։

Բանաստեղծը հետամուռ չէ շլացնելու, նա զոհ է իր ունեցոծ պարզութեամբն ու չնորդհրավ։ Հոռաւոր երան պատկերը կը տիրէ Հայուստանի հորիզոնին վրայ ինչպէս իր բանաստեղծութեանը, անանուն բանաստեղծներու և նշանաւոր երգիներու ամբոխին մէջ՝ յօժարակամ կը խոտնուին կրօնաւորներ, եղիսկոպոսներ նոյն իսկ պատրիարքներ, վայրկան մը կու զայ, ուր ամբողջ ժողովուրզը կը ուկոի միարեան նուազել և չսիրեր որիշի բան նուազել, բայց եթէ իր երկրին կամ իր ցեղին գեղեցկութիւնը։

### Զարթինու մի խանձարութքը

Հայկական գրականութեան պատմութեան հետ զօդուած են՝ դասական երկու երկիրներու անունները, Յունատան և Խոալիա։ Ինչպէս հին գրականութիւնը ծնու ի Քիզանդիսն այսպէս նոր գրականութիւնը ծնու ի Վենետիկ։ Այս բազարին մէջն էր որ 1512ին տպագրուեցաւ առաջին զիրքը։ Ասկայ ազգային զարթնումին նշան եղաւ։ Վենետիկ, յորում հաստատուած էր Հայկական գողթականութիւն մը՝ գրական գործունեութեան զաշտ մ'եղաւ։

Հայկական միարանութիւնը՝ հիմուած Միսիթարէն՝ վենետիկեան կղզեկի մը վրայ 1717ին՝ վերակենացանցուց զասական հայերէնը, հին մատենագրութիւնը, ազգային պատմութիւնը և ծանօթացուց Հայերուն եւբազական գրականութեան զլուխ գործոցները։ Աշխարհական երփառարդութիւնը արթնցաւ, ինքն ալ իր գրական և զեղարուեստական կրթութիւնը Խոալիոյ մէջ փնտոնեց, և չուշացաւ ազգին մտաւոր շարժման զեկը ստանձնելու։

Հայատանի նոր գրականութիւնը երկու զլիաւոր ճիւղերով կը զարգանայ. Կովկասահայ և Թիրքահայ։ Կովկասու մէջ, ուր ցեղը աւելի անարատ պահած է ազգային նկարագիրը, աւելի կից ապրելով իրարու և պատմական հայրենիքի մօտ, գրականութիւնը աւելի առնական է, աւելի կորովի, փիլիտոփայտական, ընկերական, և սերու կերպով կապուած ժողովրդական կեաների հետ։

Ե. Պոլսոյ մէջ, գրականութիւնը աւելի ամմէտական և միջազգային՝ կը ցուցացնէ՝ նոյն իսկ ճնշուած Հայրենիքի մը վրայ խօսած պահուն՝ վոսփորի ժպիտները։

### Փառքերու և ցաւերու մէջ

Արութեան (1804-1848) առաջինը եղաւ որ կովկասահայ բարսոր գրական լեզուի վերածեց, հիմնեց զպրոցը՝ զիւղի նահապետական կեանըը նկարագներուն (որոնցմէ նշանաւոր եղան Պառշեան, ծն. 1837, Աղայեան ծն. 1840)։

Վերը Հայաստանի հայ ժողովրդեան ամենէն սիրելի վէպերէն կը մնայ, շնորհիւ տեղական գոյնի, անցեալի կարօտին, և հայրենասիրական հեղտավարի մելամազութիւններուն։ Ռաֆֆի (1835-1888) իր պատմական և այժմէութեան վէպերուն մէջ՝ առատամբութեան և պայքարի փողը կը հնչեցնէ, ամէն բան կուի կը շնչէ, հիբունները՝ վէպին մէջ ստեղծուած՝ ստեղծուեցան Ռաֆֆին նաև իբականութեան մէջ, միայն Հայոց գրականութեան չի պատկանիր այլ նաև պատմութեան։ Քիչ հեղինակներ ժողովորդ մը աւելի խոր կերպով վրդոված են և փոփոխած։ Ռաֆֆի, ինչպէս իւր աշակերտները (օրինակի համար Միհրենց 1832-1888) կը ներկայացնեն սերունդ մը՝ խանդավաս ազատութեան, զոր մօտ կը զգան։ Կը հասնի հիսութափման ժամանակը, և հայկական ցաւը՝ իր արժանաւոր թարգմանը կը զանէ Ահարոնեանին մէջ (ձն. 1866), Աղո-Խու-Համբար կառավարութեան ներքի զործուած ոճիրներուն յաւզիչ նկարուողը։

Զանագուն են հայկական, թրբական, վրացական, պարսկական կեանքէ պատկերներ ներկայացնողները։ Շիրվանզատէ, Աչօ, Արտուր, Շահրիար, Արփիար, Փաշարեան, Զահրապ են։

Ժամանակակից բանաստեղծութիւնը կը սկսի՝ զաստկանութեամբ։ Հ. Արսէն Բագրատունի (1790-1866) հայ ամենէն մնձ հելլէնաբանը, Հոմերի, վիրզիլի, Միլտոնի թարգմանիչը, զիցազներգութիւնը փորձեց՝ երգելով Հայկը, ոզգոյին թագուարութեան զրուցաւանդ հիմնազիրը։ Ինչպէս արդի ամէն զիցազներգական փորձ Բագրատունիինն ալ անշանդող անցաւ, բայց հայ զրականութիւնը ձնխացնելով նկարազութիւններով որ փոխ առ փոխ կը մրցին արձանագործութեան և նկարչութեան հետ, բայց որում կամ անհատներ կը ներկայացնեն կամ բնանկարներ։ Քանակովը Հնդկական, զծի զգացումովը՝ Յունական, Հայի կ'անձնաւորէր իր զիցազին մէջ հայ ցեղը, մի և նոյն ժամանակ զասական լեզուի ամենէն զեղեցիկ կազմապարը տալով։

Իր աշակերտն էր՝ բայց ժողովրդեան մօտ աճած Պէշիկթաշլեհներ, (1829-1868), զասական, վայելու, սիրոյ մէջ կը տեսնէ հայրենիրի և մարդկութեան Մեսան։ Կ'երգէ եղբայրութիւնը, և իր ներգաշնակութիւններով կ'ողորէ կրօնական ստեղլութիւնները որ Հայերը իրարու զէմ կը զինէին։ Կ'երգէ բարոյական վերածնունդը՝ բազարական վերածնունդն առաջ։

Պուրիան, (1851-1872), քնարերգուկ և թատրերգուկ՝ Պէշիկթաշլեհներին նման, վազամենիկ իրեն նման, երիտասարդութեան բանաստեղծն է։ Լրանիահամ մահն՝ աւելի սրտաշարժ ընկելով իւր զողարութիւնները և խորտակուած երագները՝ երրեմի իրեն հակառազրին զէմ ի զոր կոռուզ հոգիի մը վսիմ շեշտը կու այց։ Յաւով կը մեսնի՝ ոչ եթէ քիչ վայլած ըլլալուն համար՝ այլ իր հայրենիքին քիչ օգտակար ըլլալուն համար։

Աւելի մնձ եղան Քամար-Քաթիսա (1830-1892)։ և Հ. Գեսնդ

**Ալիշան** (1820–1901). առաջինը՝ իր ժողովրդական, երկրորդը՝ իր քնարհրգութեան ընդարձակութեամբ։ Քամար Քաթիպա՛ Նալսանդեանի հայ (1820–1866) և Գորգասար համալսարանի ուրիշ ուսանողներու հետ՝ հայոց Տիրտէոսն է, ամրոխներու յուղիչն է որ կը շարունակէ ապրիլ։

**Հ. Ալիշան՝ Հայոց ամենին մեծ ոսմանթիքը՝ տիեզերական գեղեցկութիւնը կը զգայ իր բոլոր զանազանութեան մէջ։ Իր զգացման խորութիւնը հաւասար է իր երեսկայութեան ընդարձակութեան։ զինքը եռանդուն միտոքը մը պիտի կարծէինք՝ իր կրօնական բանաստեղծութիւնը կարգալով։ բայց բնութեան, հայրենիքի և տիսրութեան նուիրած իր բանաստեղծութեանց հատորները՝ կը յայտնին իր մէջ՝ բազմաթիւ անձնաւորութիւններ՝ հաւասար ոյժով և ապրող նոյն անուան տակ։ Հայոց արզի զրականութեան վրայ ամենին մեծ ազդեցութիւնն ունեցաւ։**

Այս տեղ յիշաւակել միայն կարող ենք հաշազիզ, Նարսէյ, Խրիմեան, Յովհաննիսիսան, Թումաննեան, Մատուրեան, Խաճճակեան, Չոպաննեան, Վարուժան և թատրերակներու մէջ՝ հանթ ու Յունգուկեան (ծն. 1825), որ բհմի վրայ հանեց կովկասեան բարքերը՝ հաւասարապէս մեծ յաջողութիւն գտնելով՝ թէ Հայերուն և թէ Վրացիններուն մէջ։

Հայուշին, որ ժողովրդական զրականութեան այնքան զոհարներ ընծայեց, արզի զրականութեան այ տուաւ բանաստեղծներ և վիպասաններ՝ որ անոր մէջ բերին փափուկ զգայնութիւն մը. Տիւսար, Ալպիլ, Զապել Եսայեան, Անայիս, Եւսեբով, հն.

### Հայկական ոպին

Գաղափար մ'ունինալու համար արդի հայ զրականութեան գեղեցկութեան մասին՝ հարկ պիտի ըլլար յիշեցնել ինչ որ կայ յուզիչ ու վեհանձն՝ իր ազատութեան համար պատերազմող ժողովարզի մը խանգամառութեան սարսուռներուն մէջ, ինչ որ կայ նկարչական տրիելեան բնանկարներուն մէջ, և հոգեբանական շահեկանութիւնն այն հակապակերներուն մէջ՝ որ զոյսութիւն ունին հեղինակներու եւրոպական կրթութեան և իրենց ասիսկան շրջապատին միջն, քրիստոնէական և մահմետական հոգուց միջն։ որովհետեւ Հայաստանի վրայ խօսիլը՝ միշտ երկու հակառնեայ ցեղերու և կրօնքներու մասին խօսիլ է։

Հոգին որ արզի հայ զրականութեան մէջ կ'ասպի՛ ոսմանթիք է, ինչպէս ամէն արեկելեան հոգի, զրգուած զգայնութիւն մ'ունի, ինչպէս կրնան յառաջ բերել զժրախառութիւնը և միշտ հակառակութիւն կրող խօսեալ մը։ Կեանցի ողբերգական բմբանութե ունի, կամ անոր զեղեցկութիւնները կը չափագանցէ՝ զանոնք միայն երազի մը մէջ ընդնշմարած բլլարուն համար։ Իր ցափ միակ առաւելութիւնը կը վայելէ, ինքը ինքներ ներքասապէս ազնուականացած զգալ, և իր անձնական տանջանքը

զործածել՝ լու ևս համակրելու համար տիեզերական ցատին և մարդկային վեհանձն ձգտութերուն։ Հեղինակին բով կ'ապրի միշտ՝ ցեղի հոգին, և անձնական ցաւերու փորբկութիւնները կը մեծնան ճնշուած մարդկութեան ցաւերուն խառնուելով, հոգիկան այս զրութեան առջի՝ մարդս փորձութիւն կը զզայ մտածելու՝ թէ ազատութեան համար կոռիլը՝ բարոյապէս խօսելով՝ աւելի կ'արժէ քան զայն ունենալը։ Երջապատր ուր այս հոգին կը զործէ է արեկելը, իր բնական զեղեցկութիւններով, իր ամենէն հին յուշարձաններով, իր ցեղերու զանազանութեամբ, կրօնական իտէալներու հակագրութիւններով՝ որոնք նոյն են ինչ որ կային նախսկին բրիտաննեաններու և Ներոնի ցուրտ անգթութեան միջի՝ եթէ այս անունը չափազանց պատուաւոր չէ մարդկներու համար որ երբեք զեղարուեսափ մտահոգութիւն ունեցած չեն։ Եւ հայ զրականութեան այս արեկելը՝ բաւական տարբեր է եւրոպական էրզութիզմի արեկելքն՝ ճանչչուած արարական երգերու թարգմանութեամբ կամ՝ ամենէն բախտաւոր պարագային՝ Ասկեղջուրի նաւահանգստէն, անօգուտ թափոր մը, մեայուն թատրոն մը, ուր տարագները մարդիկներէն աւելի կ'արժեն, և զոյները հոգիներէն աւելի։ Երջանկութեան երկիր մը, ուր հազիւ կը համարձա՛խ ճշմարիս մարդկութիւն մը ենթագրել։ Այս արեկելը որ աւելի կ'ուզէ եւրոպացի բնթերցօններու երեակայութեան համապատասխանել քան իրականութեան, մի քանի առանձնաշնորհուած բռնաւորներու համար միայն ճիշդ է։ Անոնց հուկայ անհուն ամբոխը, որուն ճակատագրական բլլալը՝ մխիթարաննը մը բլլալու տեղ իր չարիքներու մեծագոյնն է։ Կայ արինահեղ ողբերգութիւն մը, որուն ամջի ամենէն թեթեամիտ նայուածըր և ամենէն սառնարին հոգին հազիւ կրնայ իր զեղեցկութիւնը տեսնել։ Զուրկ զեղարուեսական ամէն արժէքէ՝ արզի հայ զրականութիւնը միշտ պիտի միար արեկելը ազգագրութեան թանկագիր մը։

### Երազ եւ Մատղմանք

Տօնելով իր զրական կեանքի մէջ ճնանելուն 1500երորդ տարեզարձը՝ Հայաստանի ամենէն փոքրագոյն քաղաքներուն և ամենէն հեռաւոր զաղթականութեանց մէջ, հայ ազգը կ'ուզէ իր զիտակցութիւնը ամբաղնդել։ այս վայրկենին կ'երազէ Յունաստանը՝ ուր արդի զիտութիւնը կ'ուզէ իր ազնուական ձկտութերուն պատճառը զտնել, և Վհնեատիկը՝ որուն զիւթական վերջալոյները կարծես զեռ ցուր մը կը պահէն իր մտաւոր վերածնութեան օրիրէն։

Կը յսւանք թէ Հայաստանի և զրականութեան բարեկամները պիտի մասնակցին այս հանգիսին՝ սպասելով լաւագոյն տօնի մը։ — Հայաստանի եղած արդարութեան։

Հ. Կ. Տէր-ՌԱԶՈՒՅԻՔ